

եճ դարձեալ յօղուած ճը Միսթրալի վրայ, Միտէյօի յիսնամեակին առթիւ որ այդ տարին արտակարգ Հանդիսաւորութեամբ տօնուեցաւ փրովանական ճեճ քաղաքին Երլի ճէջ, եւ այդ յօղուածին Հետ տուած էճ նաեւ թարգմանութիւնը Միտէյօի աճենէն սիրուն կտորներէն ճէկուճ (Մակալիի Երգին) եւ Բաժակը, Ապաժխարուքեան Սաղմոս, Կարօս, Գեղօն առ Լասին Յեղը քնարերգական սքանչելի էջերուն:

Անանիսի ներկայ թիւին ճէջ կը Հրատարակեճ Ալֆօնս Տօտէի (որ ինքն ալ Փրովանսցի էր,

բայց Փրանսական գրականութեան նուիրուած եւ իր գորճերէն ոճանց ճէջ Փրանսերէնով իր Փրովանսցիի Հոգին այնքան գողարիկ կամ սրամիտ կերպով արտայայտած) Միսթրալի ճասին գճայլելի յօղուածին թարգմանութիւնը, աճփոփուճ ճը այն ճագիսարական ճասին ճոր Լէոն Տօտէ արտասանեց քանի ճը աճիս առաջ Միսթրալի ճննդեան Հարիրաճեակին առթիւ Փարիզի ճէջ կայացած ճեճ Հաւաքճան ճը, եւ Միսթրալի նշանաւոր էջերէն ոճանց տաղաչափեալ Հայացուճը:

Ա. Չ.

### ՄԻՍԹՐԱԼ ԲԱՆԱՍՏԵՂԹԸ

Անցեալ կիրակի առտու, անկողնէն ելած միջնցիս, կարճեցի թէ Թօպուռ Մօնմարթը փողոցի մէջ է որ կ'արթննամ: Կ'անճրեւէր, երկինքը ճորճ էր, Հագացքը տխուր: Վախցայ այդ անճրեւի ցուրտ օրը տանս մէջ անցընել, եւ իսկոյն փափաք ճգացի երթալ քիչ մը տաքնալ Գրետէրիք Միսթրալին մօտ, այդ մէճ բանաստեղճին որ իմ ճոճիներէս երեք փարսախ ճեոու: Մայեանի իր փոքրիկ գիւղին մէջ կ'ապրի:

Մտածումս իսկոյն ճորճագրեցի, մրտենիի փայտէ բիր մը, Մոնթեներս, ճաճկոյթ մը, ու ճամբայ ելայ: Ոչ ոք արեերուն մէջ... մեր գեղեցիկ կաթոլիկ Փրովանսը կը ճգէ որ ճօղը կիրակի օրը ճանղչի, տուներու մէջ ճուները միայն, աղարակները փակ... ճեոուէ ճեոու սայլակ մը իր փայլուն ճաճկոցով, պառաւ մը իր ճորցած տերեւի ճոյնով կրկնոցին մէջ փաթթուած, Հորիներ տօնագգեոս, — կապոյտ ու ճերմակ կեմեղէնէ տապճակ, կարմիր բըրգակ, արճաթէ բոճոճներ, — որ ճամբատրով կը տանին պատարագի ճացող աղարակի մարդոց ամբողջ սայլակ մը, յեոս, ճեոուն, մշուչին մէջէն, նաակ մը ոտպինին վրայ եւ ճկնորս մը կանղուն որ իր ոտկանը կը նեակ...

Այդ օրը, ճամբուն վրայ, ճնար ճկար կարգալու: Անճրեւը ճեղեղօրէն կը տեղար եւ ճիսիսաճօղմը ճայն ճոյլերով երեոիղ կը նեակէր... մէկ ճունչով բրի աճբողջ ճամբան, ու վերջապէս, երեք ճամք քալելէ ետքը, ճիմացս նշամբեցի փոքրիկ նոճեստանները որոնց մէջտեղ Մայեանի գիւղը՝ ճոճէն փախուն՝ ապաստանած է:

Կատու մը իսկ ճկար գիւղին փողոցներուն մէջ. ամենքը պատարագին ճացած էին: Երբ եկեղեցւոյն աղջեւէն անցայ, օճաճեւ նուագարանը կը խորղար, եւ տեսայ կերտներուն ճողչողումը պատուճաններու բաղմերանղ ապակիներուն մէջէն:

Բանաստեղճին բնակարանը գիւղին ճայրն է, վերջին տունն է՝ ճախ կօղմ, Մէն-Սեւիի ճամբուն վրայ, — մէկ ճարկով տնակ մը առջեւը պարտէղով մը... Կամաց մը ներս կը մտնեմ... ոչ ոք: Մալսնին ճուոր ճոց է, բայց ետին կը լսեմ մէկը որ կը քալէ ու բարճրաճայն կը լսօսի... այդ քալուածքն ու այդ ճայնը քաջաճանօթ են ինճի... փայրկեան մը կանղ կ'տանեմ կրաների փոքրիկ նորանցքին մէջ, ճեոքս ճրան կոճակին վրայ, ճատ յօղուած: Սիրտս կը տրոփի: — Հո'ն է ան: Կ'աչխատի... Պէ'տք է սպասել որ իր ստեղճելու վրայ եղած բանաստեղճութիւնը վերջացնէ... ինչ կ'ուղէ ըլլայ. մանն'նք:

\*\*\*

Ա՛հ, Փարիզցիներ՛, երբ Մայեանի բանաստեղծը ձեր մօտ եկաւ Փարիզն իր Միքէլօին ցոյց տալու եւ երբ դուք ձեր սալոններուն մէջ գայն տեսաք, այդ նաքթասը՝ այցելութեան հազուատով, շիտակ օձիքով եւ մեծ գլխարկով մը որ զինքն այնքան կը նեղէր սրբան իր փառքը, կարծեցիք թէ ատ էր Միսթրալը... Ա՛հ, ան չէր: Աշխարհիս վրայ մէկ Միսթրալ մը կայ, այն զոր յանկարծակի գտայ անցեալ կիրակի իր զիւղին մէջ, թաղիքէ փակեղը զլուխը զրօժ քոփտի, առանց բաճկոնի, ժաքէթով, իր քաթմալան կարմիր գօտին մէջքը փաթթած, աչքը հրավառ, ներշնչման կրակն այտերուն վրայ, շքեղ՝ բարի ժպիտով մը, վայելչագեղ ինչպէս յոյն հօտաղ մը եւ որ՝ ձեռքերը զրպաններուն մէջ՝ մեծաքայլ կը քալէր ոտանաւորներ շինելով...

— Ի՛նչ, դո՛ւն ես, պոռայ Միսթրալ-վիզոցապակելով, ինչ լաւ մտածեր ես հոս գալու... ճիշտ այսօր՝ Մայեանի տօնն է: Ավինեօսի նուազախումբը ունինք, ցլամարտը, թափօրը, «Ֆառանտօլ»ը, հոյակապ բան պիտի ըլլայ... Մայրիկս քիչ յետոյ պատարագէն պիտի դառնայ, կը նախաճաշենք, ու յետոյ, զԱ՛ւ, կ'երթանք աղուոր աղջիկներուն պարելու դիտել...

Ասանք ինծի ըսած միջոցին կը դիտէի այդ փոքրիկ սալոնը բաց գայն օթոցներով զոր այնքան երկար ատենէ ի վեր չէի տեսած եւ ուր այնքան զեղեցիկ ժամեր անցուցած եմ արդէն: Աչինջ փոխուած էր: Միշտ նոյն քանափէն՝ զեղին քառակուսիներով, յարդէ երկու թիկնաթուռները, անբազուկ Վէնիսը եւ Արլի Վէնիսը՝ շրմինէին վրայ, բանաստեղծին կենդանագիրը Էպէսի ձեռքով նկարուած, իր լուսանկարը գոր հանած է Էթիէն Քառքա, եւ անկիւն մը, պատուհանին մօտ, զբասկոյանը, տուրքերու արձանագրութեան պաշտօնեայի խեղճ պատիկ զբասկոյան մը, — հին գիրքերով ու բառարաններով ծանրաբեռնուած: Գրասեղանին մէջտեղը, խոշոր բաց տետրակ մը նշմարեցի... Քալէնտալն էր, Ֆրետերիք Միսթրալի նոր քերթուածը, որ այս տարուան վերջը, Մոնուդի օրը, լոյս պիտի տեսնէ: Միսթրալ այդ քերթուածին կ'աշխատի եօթը տարիէ ի վեր, ու մօտ վեց ամիս կայ որ անոր վերջին տօղը զրօժ է, եւ սակայն չի համարձակիր զեռ անկից գատուիլ: Կը հասկնամ, միշտ կայ տուն մը զոր մարդ կ'ուզէ յղկել,

աւելի հնչուն յանգ մը զոր կ'ուզէ գանկլ... Միսթրալ թէեւ փրփանսերէնով կը զրէ, իր ոտանաւորներուն վրայ երկար բարակ կը խաղայ որպէս թէ վստահ ըլլայ որ ամենքը գանոնք իր լեզուին մէջ պիտի կարգան եւ իր լաւ գործաւորի ճիգերը նկատողութեան պիտի առնեն... Մ՛հ, արի՛ բանաստեղծը, եւ ճիշտ այս Միսթրալն է որուն համար Մօնթեներ կրնայ ըսած ըլլալ. «Յիշեցէք այն որ, երբ կը հարցնէին թէ ինչո՞ւ այդքան նեղութիւն կը քաշէր արուեստի մը մէջ որ շատ քիչերու ծանօթ պիտի դառնար, «քիչը ինծի բաւական է, պատասխանեց, մէկ հոգին ալ բաւական է, մէկ հոգի մըն ալ չգանուի՛ նորէն բաւական է»:

Քալէնտալի տետրակը ձեռքերուս մէջ բռնած էի, յուզմունքով կը թղթատէի գայն... յանկարծ զլակներու եւ թմբկիկներու նուագածութիւն մը պայթեցաւ փողոցին մէջ՝ պատուհանին առջեւ, եւ անա Միսթրալս որ պահարան կը վազէ, անկից գաւաթներ, շիշեր կը հանէ, սեղանը սալոնին մէջտեղը կը քշէ, եւ դուռը կը բանայ նուագածուններուն,

— Մի՛ խնդար, ըսելով ինծի, եկած են ինծի այգերդ մը երգելու... քաղաքապետական խորհրդական եմ ես:

Փոքրիկ սենեակը բազմութեամբ կը լեցուի: Թմբկիկները աթոռներուն վրայ կը գնեն, հին նշանագրօշը՝ անկիւն մը, ու եփած գինին ամենքին կը բաշխուի: Յետոյ, երբ քանի մը շիշ պարզած են Պ. Ֆրետերիքին կենացը եւ օրուան հանգէսին վրայ ծանրախոհարար խօսած են՝ թէ Ֆառանտօլը անցեալ տարուան չափ աղուոր պիտի ըլլայ, թէ ցույկերը լաւ վերարբերմունք պիտի ունենան, նուագածունները կը մեկնին ու կ'երթան իրենց այգերով միւս խորհրդականները մեծարելու: Այս միջոցին Միսթրալի մայրը ներս կը մտնէ: Շուտ մը սեղանը կը շտկուի, աղուոր ճերմակ լաթ մը ու երկու սպաս: Տանը սովորութիւններն ինծի ծանօթ են. զիտեմ որ երբ Միսթրալ հիւր կ'ունենայ, մայրը սեղանը չի նստիր... խեղճ պտուան իր փրփանսերէնը միայն զիտէ եւ պիտի նեղուէր եթէ ստիպուէր Ֆրանսացիներու հետ խօսակցիլ... արդէն, խոհանոցին մէջ իրեն պէտք կայ:

Ի՛նչ սիրուն ճաշ մըն էր որ ըրի այդ ատու. — կտոր մը խորոված ուլիկ, լերան պանիր, մամուսկի անուշեղէն, թուղ ու մշկախա-

զող: Այս ամբողջը Պապերու այն համեղ «շա-  
թօնէօֆ» գինիով ստուգուած, սր դաւաթներուն  
մէջ այնքան ազուար վարդ գոյն մը ունի... ա-  
ղանդերին, կ'երթամ քերթուածին տետրակը  
փնտռելու եւ զայն կը բերեմ ու սեղանին վը-  
րայ Միսթրալին առջեւ կը դնեմ:

— Բայց մենք ըսած էինք սր դուրս պիտի  
ելլէինք, կ'ըսէ բանաստեղծը ժպտելով:

— Ո՛չ, ո՛չ... Քալէնտա՛ւ, Քալէնտա՛ւ:  
Միսթրալ կը համակերպի եւ իր երաժըշ-  
տական ու անուշ ձայնով, ձեռքովն ստանաւո-  
րին շափը բռնելով, առաջին երգը կը սկսի՝  
«Հիմայ սր սիրով խենթեցած աղջկան մը —  
Տխուր պատահարը պատմեցի. — Պիտի եր-  
գեմ, եթէ Աստուած կամենայ, սրդի մը Քա-  
սիսի. — Խեղճ պզտիկ ձկնորս մը անձրուկի...»:

Դուրսը, զանգակները երեկոյեան ժամեր-  
գութիւնը կը ծանուցանէին, ճայթոհիկները  
հրապարակին վրայ կը պայթէին, զլակները  
փողոցներուն մէջէն կ'անցնէին ու կը դասնա-  
յին թմրկիկներուն հետ: Քամարկի ցուլերը,  
զոր կը տանէին մրցարշաւի մը, կը բառա-  
չէին:

Ես, արմուկներս սփռոցին վրայ, աչքերս  
լեցուած, Փրովանցի փոքրիկ ձկնորսին պատ-  
մութիւնը մտիկ կ'ընէի:



Քալէնտալ պարզ ձկնորս մըն էր. սէրը  
զայն հերոս մը գարծուց... իր սիրականին —  
գեղեցիկ Էսթեռնիին — սիրտը վաստկելու հա-  
մար, ան գարմանասքանչ բաներ կը ձեռնար-  
կէ, եւ Հերակլէսի տամերկու քաջագործու-  
թիւնները ոչինչ են իրեններուն քով:

Անգամ մը, միտքը դրած ըլլալով հարրս-  
տանալ, ձկնորսութեան փիթխարի գործիքներ  
կը հնարէ ու ծովուն ամբողջ ձուկը նաւահան-  
գիտար կը բերէ: Ուրիշ անգամ մը, Օլիուլի  
կիրճերուն անտօր մէկ յելուգակը, կուս Սե-  
վերանը կ'երթայ մինչեւ իր որջին մէջ կը  
բռնէ իր մարդասպաններուն ու հարձերուն  
հետ... Ի՛նչ հուժկու ապամարդ, այդ պզտիկ  
Քալէնտալը: Օր մը, Սէնթ-Պօմի տօնին, կը  
հանդիպի երկու արհեստակցական հակընդդէմ  
խումբերու որ կուգան կարկինի կատաղի հար-  
տածներով իրենց վէճը մաքրել վարպետ ժա-  
ղի գերեզմանին վրայ, այդ հին Փրովանցիին  
սրուն համար ոմանք կը կարծեն թէ Սողո-

մոնի տաճարին առաջձը շինած է: Քալէնտալ  
այդ արիւնոռւշա ձեծկուտքին մէջ կը նետուի  
եւ միմիայն իր խօսքերով այդ կատարած մար-  
դիկը կը հանդարտեցնէ...

Գերմարդկայի՛ն ձեռնարկներ... հոն վերը,  
Լիւռի ժայռերուն մէջ, անմատչելի մայրիներ-  
ու անտառ մը կար ուր ս եւ է փայտահար  
երբեք չէր համարձակած բարձրանալ: Քալէն-  
տալ՝ ինքը՝ կ'ելլէ մինչեւ հոն: Երեսուն օր  
միայնակ այնտեղ կը հաստատուի: Երեսուն  
օր շարունակ կը լսուի ձայնն իր տապարին  
որ ծառերու բունին մէջ մխտելով կը հնչէ:  
Անտառը կը պոռայ, մէկը միւսին ետեւէն, ա-  
լետոր հակայ ծառերը կ'իջնան ու կը թաւալին  
անզունդներուն խորը, եւ երբ Քալէնտալ վար  
կ'իջնէ, լերան վրայ ա՛լ մէկ մայրի չէ մնա-  
ցած...

Վերջապէս, ի վարձատրութիւն այսքան  
սխառգործութեանց, անձրուկի ձկնորսը Էսթե-  
ռնի սիրոյն կը տիրանայ, եւ Քասիսի բնա-  
կիչները զայն հիւպատոս կ'անտանեն: Ահա՛  
Քալէնտալի պատմութիւնը... բայց ի՛նչ փոյթ  
Քալէնտալը: Ինչ որ է՛ն առաջ կայ այդ քեր-  
թուածին մէջ, Փրովանսն է, — ծովուն Փրո-  
վանսը, լերան Փրովանսը, — իր պատմութեամ-  
բը, իր փառքերովը, իր աւանդապէսներովը, իր  
բնանկարներովը, ամբողջ ժողովուրդ մը միա-  
միտ ու ազատ որ մեռնելէ առաջ իր մեծ բա-  
նաստեղծը դտեր է... ու հիմայ, երկաթուղի-  
ներ գծեցէք, հեռագրական ձողեր տնկեցէք,  
փրովանսերէնը դպրոցներէն վտարեցէք — Փրո-  
վանսը յաւերժօրէն պիտի ապրի Միրէյօին եւ  
Քալէնտալին մէջ:



— Ա՛լ բանաստեղծութիւնը բաւական է,  
ըսաւ Միսթրալ տետրակը դոցելով: Պէտք է  
երթալ հանդէսը տեսնել:

Դուրս ելանք, ամբողջ գիւղը փողոցներուն  
մէջն էր, ուժղին հիւսիսահարկը երկինքն աւ-  
լած էր, եւ երկինքը գուարթօրէն կը փայլէր  
անձրեւով թրջած կարմիր տանիքներուն վը-  
րայ: Ընդո՞ ժամանակին հասանք որպէս զի  
թափօրին ետ գառնալը տեսնէինք: Ժամ մը  
շարունակ՝ անվերջ սողանցք մըն էր մեր առ-  
ջեւէն կողդաւոր «ապաշխարող»ներու, ձեր-  
մակ ապաշխարողներ, կապոյտ ապաշխարող-  
ներ, գորշ ապաշխարողներ, քողարկեալ կոյ-

սերու միաբանութիւններ, վարդազոյն խաչ-  
 վառներ ոսկի ծաղիկներով, ոսկին թափած  
 փայտէ մեծ սուրբեր՝ չորս ուսի վրայ կրուած,  
 կուռքերու պէս դունաւորուած յախճապակիէ  
 սրբուհիներ՝ ձեռքերնին խոշոր փունջեր բըռ-  
 նած, շուրջառներ, օսթանսուաւներ, կանանչ  
 թաւիշէ ամպնովանիներ, սպիտակ մետաքսի  
 մէջ շքանակուած խաչելութիւններ, այդ բո-  
 լորը կերտներու եւ արեւուն լոյսին տակ՝ հո-  
 վէն ալեծուփ, սաղմոսերգութեանց, լիթանիա-  
 ներուն եւ համահունչ թնդացող զանգակ-  
 ներուն մէջտեղը:

Երբ թափօրը վերջացաւ ու սուրբերը մա-  
 տուաներուն մէջ նորէն իրենց տեղը դրուե-  
 ցան, զացինք տեսնել ցուլերը, յետոյ խաղերը  
 կալին մէջ, երեք ոստումը, կատուախեղզը,  
 սկճորի խաղը, ու Փրովանսի տօներու ամ-  
 բողջ սիրուն զբօսանքները... մութը կոխելու  
 վրայ էր երբ Մայեան դարձանք: Հրապարա-  
 կին վրայ, այն փոքրիկ սրճարանին առջև  
 ուր Միսթրալ իրիկունները կ'երթայ իր Զի-  
 տոր բարեկամին հետ թուղթ խաղալու, մե-  
 ծարոց ցնծակրակ մը վառած էին... Փառան-  
 տօլը կը կազմուէր: Կարտուած թուղթով լապ-  
 տերները կը վառէին ամենուրեք ստուերին  
 մէջ, երիտասարդութիւնը իր տեղը կը գրա-  
 ւէր, ու քիչ յետոյ, թմրկիկներու կոշի մը վը-  
 բայ, բոցին շուրջը՝ սկսաւ խելայեղ, մեծա-  
 շոխից շուրջալար մը, որ ամբողջ գիշերը պի-  
 տի տեւէր:



Ընթրիքէն յետոյ, շատ յոգնած՝ սրպէս զի  
 նորէն պարտելու երթայինք, Միսթրալի սեն-  
 եակը ելանք: Գիւղացիի համեստ սենեակ մըն  
 է, երկու մեծ անկողինով: Պատերուն վրայ  
 թուղթ չկայ. առաստաղին հեծանները կ'երե-  
 ւան... չորս տարի առաջ, երբ Ակադեմիան ե-  
 րեք հազար ֆրանքի մրցանակը տուաւ Մի-  
 րէյօի հեղինակին, Միսթրալի մայրը զազա-  
 փար մը տնեցաւ:

- Եկո՛ւր սա սենեակիդ պատերուն թուղթ  
 գնենք ու ձեզունը շինենք, ըսաւ իր տղուն:
- Ո՛չ, ո՛չ, պատասխանեց Միսթրալ...  
 ասիկա բանաստեղծներուն դրամն է, կարելի  
 չէ անոր զպչիլ:

Ու սենեակը մնաց մերկ, բայց որքան ա-  
 տեն որ բանաստեղծներուն դրամը տեւեց, ա-

նոնք որ Միսթրալի գուռը զարկին՝ անոր  
 քսակը միշտ բաց գտան...

Քալէնուալի տեարակը սենեակը տարած  
 էի հետս եւ ուզեցի որ քնանալէս առաջ ան-  
 կից կաոր մըն ալ ինծի կարգար: Միսթրալ  
 յախճապակիներուն հատուածը բնտրեց: Ահա՛  
 երկու բառով անոր ամփոփումը:

Ձեմ գիտեր ուր՝ մեծ ճաշկերոյթ մը տեղի  
 կ'ունենայ: Սեղանին վրայ կը բերեն կը գնեն  
 Մութիէի յախճապակիով հոյակապ սպաս մը:  
 Իւրաքանչիւր պնակի խորը, կիտուածի մէջ  
 կապոյտով գծազրուած՝ փրովանսական նիւթ  
 մը կայ երկրին ամբողջ պատմութիւնը հոտ  
 սղմեցուցած են: Ուստի եւ պէտք է տեսնել  
 ի՞նչ գուրգուրանքով նկարագրուած են այդ  
 զեղեցիկ պնակները. իւրաքանչիւր պնակի  
 համար մէկ տուն, ամէն մէկ տունը՝ միամիտ  
 ու հմուտ աշխատութեամբ մը յօրինուած տա-  
 ղիկ մը, թէսկրիզի նկարիկի մը պէս կատարե-  
 լած են:

Մինչդեռ Միսթրալ իր ստանաւորներն  
 ինծի կ'արտասանէր երեք քառորդով լատին  
 կազմ ունեցող փրովանսական այդ զեղեցիկ  
 լեզուով. զոր այսօր մեր հովիւները միայն կը  
 հասկնան, ներսիդիէս այդ մարդուն վրայ կը  
 սքանչանայի, ու միտքս բերելով այն աւերա-  
 կի վիճակը ուր ան գտած էր իր մայրենի լե-  
 զուն եւ թէ ինչպէս վերանորոգած էր զայն,  
 կ'երեւակայէի Պօի իշխաններուն հին պալատ-  
 ներէն մէկը՝ ինչպէս կը տեսնենք փոքր Ալպ-  
 եաններուն մէջ, տանիք չէ մնացած, ոչ ալ  
 մուտքի մարմարէ սանդուխին՝ խաղխամներ, ոչ  
 ալ պատուհաններուն՝ երփներանգ ազակիներ,  
 ջլաններուն երեքնուկը կտարած, գունդուն  
 գինանշանը մամուռով կրծուած, հաւեր պատ-  
 ուոյ բակին մէջ կեր կը փնտոեն. խոզեր ճե-  
 մելիքներու նուրբ սիւնաշարքերուն տակ ըն-  
 կողմանած են, էշը կը ճարակի մատուտին  
 մէջ ուր խոտ բուսած է, աղանիներ կուգան  
 ծարաւին անցրնել օրհնեալ ջուրի մեծ ա-  
 նօթներուն մէջ որ անձրևի ջուրով լեցուած  
 են, ու վերջապէս, այդ փլատակներուն մէջ-  
 տեղը, զիւղացիներու երկու երեք ընտանիք  
 որ հին պալատին կողերուն վրայ իրենց հա-  
 մար հիւղակներ շինած են:

Եւ ահա օր մը, այդ գիւղացիներէն մէ-  
 կուն սրգին այդ վիճ աւերակներուն կը սիրա-  
 հարուի եւ զանոնք այդպէս պղծուած տեսնե-  
 լուն կը զայրանայ, շուտ, շուտ արջաորդ օրուր

կը մոնտէ պատուոյ բակէն. և, պարիկներն ալ իրեն օգնութեան դալով, ինքը միամիտակ մեծ սանդուխը կը վերաշինէ, պատերը տախտակամածով կը պատէ, պատուհաններուն երգիներանց ապակիներ կը դնէ, աշտարակները կը վերահանդնէ, դահասրահը նորէն կ'ոսկեզօծէ, ու կը վերակենդանացնէ երբեմնի ընդարձակ պալատը ուր Պապեր ու կայսրուհիներ բնակեցան:

Այդ վերանորոգուած պալատը, փրփփանաական լեզուն է:

Այդ գիւղացիի որդին, Միսթրալն է:

Ա.Լ.ՅՈՒՍ ՏՕՏԷ

(Նամակներ իմ քաղացքէս)

★ ★ ★

## ՔՐԵՏԵՐԻՔ ՄԻՍԹՐԱԼԻ ԳՈՐԾԸ

(ՃԱՌ ԼԷՈՆ ՏՕՏԷԻ)

Մեծագոյն բանաստեղծները ժամանակը կը բռնեն ու կը ջնջեն, որպէս թէ արեւը կեցընէին: Անոնք նշանահուր մը կը վառեն, «Մանեք աշտարակին ճակատը՝ սրբազան նշանը շօղաց»: Բայց անոնց վառած բոցը միշտ նոր իմաստով մը կը փայլի հեռացող սերունդներուն աչքին: Այս տարի, լատին աշխարհը, տօնելով humanismը (դասական գաղութեանց ուսումը)՝ որ մարդկային ազգին պաշտպան պատնէշն է, միանգամայն կ'ողջունէ երկհազարամեակը Վիրգիլի և Նարիւրամեակը Միսթրալի ծննդեան: Այդ երկու մեծ բանաստեղծները սր բարձր բանաստեղծութեան ջահը փոխանցած են յաջորդ սերունդներուն, ամենէն շքեղ ձայներն ու խորհրդանիշներն են ճշմարիտ աւանդութեան ու լատին ցեղերու միութեամբ աշխարհի մէջ խաղաղութեան տիրապետման:

Ֆրանսայի հողը զուգընթացաբար սնուցած է երեք գրականութիւն, օյլի գրականութիւնը, օքի գրականութիւնը, լատին արտաշայտութեամբ ֆրանսական գրականութիւնը: Միսթրալ վերակենդանացուց օքի լեզուն, անլուր փայլ մը սուս անոր: Ֆելիպրական բողբոջումը որ իրմէ ծագեցաւ, կը յիշեցնէ (ԺԶ գարն) ֆլէյեատիւնը: Ինք այդ շարժման Ռոն-

տարն եզաւ, ու կարելի է Ռոմանիլլը բողբոջակ Ռեմի Պելլօին, Օպանէլլը տիւ Պելլէին: Ամէնի մէջ՝ ժամէն, Նիմի մէջ՝ Ռըպուլ արգէն քիչ մը կեանք վերմուծած էին Լուար գետէն վարը խօսուող լեզուին: Միսթրալով, ամբողջ «gaie science»ն է լ) (զուարթ գիտութիւնը)՝ որ յարութիւն կ'առնէ: Սէրը բալասան մահուան, մահը բալասան ապերջանիկ սիրոյ, օքի լեզուին հին բանաստեղծներուն այդ յղացումը, կը սուսանի Միսթրալի առաջին հրաշակերտին՝ Միրէյի՝ վրայ:

Անշուշտ, Լամարթիւնի, — որ գիւղական ծագումէ ուրիշ մեծ բանաստեղծ մըն էր — հըռչակաւոր յօգուածը այդ քերթուածին յանկարծական յաջողութեանը նպաստեց, բայց, ինչպէս բոլոր մեծ գործերը, ան իր ծոցին մէջ կը պարունակէր տեւական կեանք մը, որ կը վերանորոգուի դէպքերուն հետ զոր մարդկային իրերը յաջորդաբար յառաջ կը բերեն: Ինչպէս Մշակականքը, գործ որ պատերազմներու շրջանի մը ելքին՝ շինական խաղաղութիւնը կը տարփողէ և փոթորիկին վրայ իւր կը թափէ, գեղջկական կեանքի այս ուրիշ մէկ ջատագոգութիւնը երեւան կուգար այնպիսի բոպէի մը ուր բանաստեղծը իր երգին հոյակապ պատահութիւնն զգացած էր, ժամանակաշրջանն էր գործարաններուն, իրենց համայնակուլ եղջերակներն ամէն կողմ երկնցնող քաղաքներուն որ գիւղերը պիտի ամայացնեն:

Միրէյօ կը վերաբերի փոքրաթիւ խումբին այն քերթողական մեծ յուշարձաններուն որ անցեալին նայելով՝ ապագային կը տիրապետեն: Միսթրալ, գիւղական իշխան, Գալլօ-Հոմէական ազնուական, բոլոր մեծ բաներուն բմբնումնով սօտուած մարդ մը եղաւ: Ինչ կ'ուզէր: Բոլոր լատին ցեղերն իրարու կապել, բոլոր լատին երկիրներուն վերադարձնել խորխաութեան ու անկախութեան զգացումը՝ եզրայրութեան մէջ, և ասով լատինութեան գոյութիւնն ապահովել գերմանութեան դէմ որուն հեղեղաձեւ խուժման պատրաստութիւնները կը տեսնէր: Պատգամաբեր՝ ինչպէս Տանթէ և Վիրգիլ, թէև իր համեստութիւնը գինքը մղէր իր առաքելութեան մասին զազոնասպահ մնալ, ան կը ծանուցանէր, կ'ազգարարէր: Տարփողելով բոլոր երանգները գեղեց-

(1) ֆրոգմանական միջնադարեան աշուղներու քերթողական արուեստը: